

6256

Entomophaga

G. Ingha

1908

891.99  
u-74

2011

2003

~~1.542-3~~

~~L A 18~~

ՀԱՅԱՆ ԱՎՈԱՆ

# ՎՐԵԺԻ ԴԱՐԵՆ

## ԽՂՃՄՏՏԱՆՔԻՆ ԶՈՀՀԸ

(ԿՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ)



Տպագր. Փ. ԱՍ.ԳԱ.Ե.Ա.Ն.

1908

جبل طارق  
JULY 1898  
BOSTON  
PRINTED AND PUBLISHED BY  
M. S. GABRIELIAN & CO.  
IN 3 VOLUMES  
ON 32 PAGES.  
BY  
LIBRAIRES-ÉDITEURS  
T. & J. ZATIRIAN FRÈRES  
STAMBOUL TOHANAKODULLAR N. 26-28

ՎԱՀԱՆ ԱՎԵՐ

391.99

Հ - Կ - 74

ար

բանակի  
հայոց

# ՎՐԵԺԻ ԴԱՐԵՆ

## ԽՂՃՄՏՏԱՆՔԻՆ ԶՈՀՀԸ

(ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ)




Տպագր. Փ. ԱՕ.Գ.Պ.Ե.Ա.Ն.

1908

312

4100

ԽՂԱՄՏԱՆՔԻՆ ԶՈՀԸ



1005  
208460  
20860

## Մ Ո Ւ Տ Ք

# ԿԸ ՆՈՒԻՐԵՄ

ԴԻԻՑԱՇԽԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ, ՄԱՐԶՈՒԱՆԻ

## ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒԻ

ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ա նիւ հոգիներ,

Դուք ինկաք, բազաբար, նողի մը վրայ, ուր հայրենիքի փրկութեան աննուան ցանկութիւնովը գերագրգուած ազնուական դէմքեր նշանակի դիւցազններու կեանքը ապրեցաք երեսն:

Անսահմանելի փառքի մը դափնեպսակը հիւսեցի՞ Դուք: Ձեր պայծառ նականերուն շուրջը, Ձեր խոյ ձեռնով, քեւ անդամանելի ալրիացում մը ըլլայ Ձեր կորուսը մեր սիրական ծննդավայրին համար:

Միակ սփոփանեք, զոր իրականապէս կը զգանք այն եղած է ու պիտի ըլլայ, որ Ձեր Մրգազան յիշատակին մեր ներսիդին ապրեցուցած անխառն հապարտւթիւնովը կ'արբենանի հիմա, անոյ կ'ոգեւորուինք:

Ապրի՞ք Դուք, ազնիւ հոգիներ:

Ու քող ասով յուշարձան մըն ալ իմ կողմէս բարձրացուած ըլլայ Ձեր մահուր հողակոյին վրայ:

Կեսարիա, 1 Մեպս. 1908

Գիշերօթիկ Բարձր. Վարժարան

Վ. Ս. ՀԱՅ, Ա. Ա. Ա. Ա.

Ա. Կ. Վանք

# ԽՂԱՇՏԱՆՔԻՆ ԶՈՒՅԸ

Ա.

Բարձրուղէշ նոճիները , բնական գեղեցկութեան եւ<sup>ա</sup> արտաքին վայելչութեան սիրահար ձեռքերու դարաւոր յիշատակներ , նրբամարմին՝ աննման հուրիներու նազմնակով գլուխնին ցցած հոս հոն , ու կուրծքերնին տուած սիրահաղ սիւքերու թեթև շունչին , կը շարժին մշտերիր յօրինելով միօրինակ բայց փափկիկ երաժշտութիւն մը որ համբոյրի քաղցրութեան պէս կ'երթայ հպիլ ամբողջ քաղաքի բնակչութեան ականջին :

Սիգապանծ , անսասան կացքով արմատնուն հանգիստը հողին ընդերքներուն տուած այդ կախարդական ցցուածքներուն — նոճիներուն — օդածին դաշնութեանը մէջ , ուր կը թուի ըմբոշինուիլ սրկնային հեշտալուր մեղեղիի բիւրեղային դիւթանքը , ա'լ աւելի թովիչ , ա'լ աւելի մողական նուագարանի հեշտութիւնը կայ , երբ , խաւարին անխօս լոռութիւնն է տիրող , միայն , մարդկային ամէն բնակութեան վրայ : Այդ պահերու յաճախ լուսինն ալ արթուն մնացած կ'ըլլայ անթիւ , անհամար լուսեղէն այն աչքերուն հետ որոնք մարդարիտներու հանգոյն վերնագաւառի անսահման տարածութեան այս ու այն կողմը կը պլազան , լուսայեղձ ապարանքի մը պատրանքը տարածելով դիտող աչքերու առջեւ ու բեղմնաւորելով մարդուն մէջ զգացումներ որոնց սրբու-

թեան և անքծութեան կախարդանքովը միայն կրնայ յագենալ ամէն տենջագին սիրտ :

Լիձե՞ր կան, քաղքին դաշտային բաժնին վրայ մաքրաջինջ ջուրերու հանդարտութեան հետ պառկած լիճեր, որոնց անփոթ մակերեսին վրան ու եղերքները թռչներամներ, անպակաս, եռամդուն բայց հիւանդագին ճիշերու սաստկութեան մէջ կը խեղդեն հնօրեայ մէկ արուարձանը քաղքին, որ հեռուէն միայն կ'ունկընդրէ հեշտաւէտ դաշտավայրին թեւաւոր այդ բնակիչներու կարուկ նուագախաղութիւններուն։ Կեանքք՝ այդ ճակիներուն մօտ, հազար սէրերէ աւելի պաշտելի կը դառնայ և սիրելի՛ միխթարութեան արի հրեշտակին պէս, որ արեւի և երջանկութեան ափնածիր երկինք մը կը բանայ մարդուն մէջ։ Լայնանիստ ու տարածուն, քաղքին կրնակովը փոռուած այդ դաշտագետինը, յաճախ, տաքուկ մասերմութեան մը մէջ կը կենդանանայ, երբ, հեռաւոր կարաւաններ, ամառուան ջերմ և հեղձուցիչ տաքէն յոգնած, ասուեղէն տնակներ կը բարձրացնեն հոն, ու, ախրառիթ ձանձրութեան իրենց անհամ վայրկեաններուն, կը սկսին միակներպ՝ կոկորդալիր կողկողանքներ թռցնել մինչեւ մթագոյն ձիթենիներու մէջտեղ իր ամէկոտ միլուէդը հազիւ տեսանելի դարձնող արուարձանը և մինչեւ, հեռոււն, լոյսի աղւոր ցոլացումներովը պսպղուն լճակներն ալ :

Ամառնային երկար գիշերներուն, մինչ քաղաքը կը քնանայ մեռելային լուռութեան մը մէջ, անդին ձորն ալ որ հոկայ լեռնաշղթայի մը երկայնքովը կ'երկիննայ թեւատարած, կը կենդանանայ անեղ ջրվէժներու եւ ժայթքող հեղեղներու սաստկօրէն ողբական և յիմար

շատախօսութիւններով։ և արհաւրալից՝ այլանդակ ճիշերը որոնք ծայր կուտան այս ու այն անկիւններէն, չերը որոնք մէջ կը ստեղծեն վայրի խմբերգներու մրրկայովին մէջ կը սակայն չդադրիր ընտանի երգի մը փարթամութիւնը բերելէ մինչեւ հեռաւոր ունկնդիրները քաղքին ու արուարձանին որոնք ծովեռնկնդիրներու կղզեակներու պէս խաղաղաւէտ այդրու մէջ կորսուած կղզեակներու պէս խաղաղաւէտ այդ գաղտավայրին կուրծքին վրայ կը նստին լուռ՝ անաղդուկ :

Հնամենի՝ հոկայ այն գետը հապա՞ , որ լայնիրան բացուածքի մը մէջէն յորձնուած՝ մոլորուն գնացքով կը սահի կ'անցի քաղաքին քթին տակէն, իր երբեմնի դիւահար հոսանքին հետ քշելով տանելով բոլոր անսասան իրերն ու ցցուածքները կամ հարուածելով, անսան իրերն և որուն փրփրոտ ալիքներուն հետ ձիւնալանջ կարապներն են որ, մինչեւ ետքը, պար կը բռնեն անձանձրոյթ, այդ գետը՝ վաղեմի կուռքի մը բռնեն անձանձրոյթ, այդ գետը՝ վաղեմի կուռքի մը կ'օրօրէ անոր բնակիչները իր ջուրերու շաշերէն դաշնաւորուած ցնծում օրօրումի տակ։ օրօրում՝ որ օրօրոցի երգի մը միանուագ հանդարտութիւնովն է կազմուած միշտ։ Լիալումնի գիշերներուն, վայելելու բան է հրաշլիօրէն գունագեղ այն տեսարանը զոր լուսաւորներով բանուած պերձաշուք կամարն է որ կը ստեղծէ անոր քոլորտիքը, արծաթի գոյներէն օծելով, ազատօրէն, մակերեսը՝ ոսկի աւագներու վրայէն երիշային պտը քուքով մը թաւալող ջուրի այդ հրապուրոտ տարածութեան։ Հեռուէն նայուածքը բամնել անկարելի է ոսթեան։ Հեռուէն նայուածքը բամնել անկարելի է ոսթեան։ Կերպոր շողերու և երփներանդ շառալիներու ծորանուած կերպոր շողերու և երփներանդ շառալիներու ծորանուած

ուսնկաներով ծիրանելվառ այն գագաթներուն վրայէն, որոնք, մշտասահ գետին հսկայ իրանը եղերած, թեթեւաշունչ զեփիւռներու հպանցքներուն տակ կը խոնարհեցնեն իրենց շաղոս գլուխներ :

Երգը այդ եղերքներուն վրայ ալ հնչելէ չդադրիր : Ամէն ինչ անուշ արբշութիւնով մը կ'արցունքոտէ հոն: Փորչադոյն մացաներէն սկսեալ մինչեւ նիշար՝ վտիտ ցօղուններ անառողջ կեանք մը միայն ցցող եղէ գնիտները, չարաձճի հովերուն խաղընկեր, ջրեղբի հեշտին տամկութիւններուն քովլ վայրի հանդարտութիւնը կը խածնեն իրենց խոլ՝ անյագ դարպասումներով և կը հիւսեն հեշտալի խնդուք մը որ կ'երթայ կը հանգչի մինչեւ հարեւան լճակներուն գաղտնապարոյր դոզը :

Այդուն հովիկը այդ երանաւէտ եղերքներուն, եւ առտուան սիւթքը մրափող քաղաքին, զիրար կը համբուրին, այերային ողջագուրումի այդ անարատ մերձեցումէն ծնցնելով մոգական քնարերգութիւն մը, որ շուտափոյթ, երանական արբեցութեան խայտանքը կը ցանցնէ բովանդակ քաղքի բնակչութեան շորջ բոյորք :

Կոռոնիսերը, լճակներու զուարթ հիւրեր, ամէն առաւօտ, իրենց սարսուացուցիչ եղանակը կ'ոգեն այդ տեղուանքները, ցաւագին խայթի մը գառնութիւնը թոցնելով մինչեւ յանկուցիչ սահմանները քաղաքին, ուրկէ, աւա՛զ, մեր միսէն ու արիւնէն թրծուած փոքրիկ գաղութը, սակայն, շարժեր է իր հանգիստի բոյնը ու գացեր չես զիտիր հեռաւոր ո՛ր անկիւնին խորը փնտուելու իր քայլայուած ամէն յոյսերուն անխաթար կենդանութիւնը :

Ի՞նչ բան քստմելի է դարձնեցեր իրենց այդ այն-

քան հոյակապ միջավայրը և ստիպեր՝ չխորհիլ նոյն իսկ որ հոդ մներ են ու մեծցեր, հոդ ընտելացեր են կեանութիւնում ինքնամուաց մոլեգնութեան նոպայէն բռնուած, քին ու ինքնամուաց մոլեգնութեան նոպայէն բռնուած, գացեր են օտար հողի վրայ շահագործելու իրենց բոլոր ուժերը, ամայի թողլով ասդին տուն ու օջախ և որբ և այրի՝ եկեղեցին, որուն զանգակատան տեղ, հիմա, մինարէ մըն է, որ իր սրածայր գլուխը կը բարձրացնէ այնքան հպարտ ու վէս միրճումով մը մինոլորտին մէջ :

Ի՞նչ բան . . . :

## Բ.

Ութսունական թուականներուն եւ աւելի առաջներն ալ այդ քաղքի բնակիչները առանց ցնդի, կրօնքի եւ դասակարգի խարութեան, մէկ սերունդի և արիւնի ծնունդներու պէս, իրենց քաղաքացիական բոլոր յարաբերութիւններուն մէջ կը ցոլացնէին անանկ կեանք մը որ ամէն կերպով եղբայրական է, որ ապրուած քի ամէն զուգանեսուական կերպ կը քանդէ, ատելութեան տեղ պէր, սխակալութեան տեղ ներողամտութիւն եւ թշնամութեան տեղ բարեկամութիւն միայն արծարծելով : Անսանձ՝ անպատկառ հայնոյութեան կամ հեղնուածով նայուած քներու ոլաքները չէին որ կը նետսայթող նայուած քներու ոլաքները չէին որ կը նետսայթող մէկ ազգէն միւսը : Իրարու յառաջադիմութեան առջեւ ակռայի կճրտուքը գոյութիւն չունէր : Մէկուն ու գաղտնիքը միւսինն ալ էր : Սարկացնող, անցաւն ու գաղտնիքը միւսինն ալ էր : Սարկացնող, մանացուցիչ մտածութիւններու անվարժ իրենց միաքերը

միակ կէտի մը սեւեռած կը մնային — ամբողջին երաշնկութեան մտածումին :

Նախատինքն ու զրպարտութիւնը, որոնցմով քիչ տուներ չեն որ լալկան բուերու մշտնջենական հանգըստավայրը ըլլալու դատապարտուած են, հալածուած խաղաղաւէտ այդ միջավայրը չենցնող բնակութեանց սահմաններէն, թողած էին որ հօն ապրող ամէն անհատ, առանց բացառութեան, տէրն ըլլայ իր իրաւունքին, պատիւին կամ ինչքերուն և զգայ, գիտակցական ուժի մը զօրեղ թելադրանքով, թէ կեանքի դատին պաշտապանութեանը ատեն կարող պիտի ըլլայ մնոտի և տիմմար նկատումները արհամարհած, պսակել իր քրտինքները :

Ընկերային համերաշխութեան գերազանցապէտ զմայլելի այս կեանքը տարրեր ի՞նչ ներդաշնակո թիւններու և ապրուածքի կատարեալ կշռութեան պայմաններ չէր բերած իրեն հետ : Առանց կրօնական զգացումներու համար վիրաւորիչ պարագայ մը նշմարելու, տեսնուած էր, որ իսլամն ու Յոյնը յաճախ ծունկ չոքած ըլլային Հայ եկեղեցւոյ սեղանին առջեւ և խառնած՝ իրենց պաղատանքներուն հառաչը եկեղեցական կամարներուն տակ հնչող մեղեղիներու և որբասացութեանց սրտայոյզ շեշտերուն . Հայուն ալ, փոխադարձաբար, Մղկիթն ու Էքլիխան այցելութիւնը ոչինչ ունէր անհեթեթ և պարսաւելի իր մէջ : Անոնք, ամէնքն ալ, հեռի նախապաշարուած մտքերու յատուկ մթութենէն, կրնային այն ատեն ըմբռնել թէ արարածներու մէջ Տաճիկի, կեավզուրի կամ Տաճանի զանաղանութիւնը լոկ բարբարոսական ու անխղճամիտ մտածութեան մը ոչ նուազ յանցաւոր յղացքը միայն կրնար ըլլալ կամ ա-

նազնիւ՝ անմարդկային զգացումներէ ծնունդ առած տեսակէտ մը, որ չգիտեր խնայել ամբուն թանկագին բանը մարդուն մէջ .—արժանապատուոթիւնը :

Շահելու հանապազօրեայ ճիկը, որ ճակատագիրն է ապրող ամէն էակի, ատեն չէր ճգեր այդ քաղցիներուն ծոյլ ու անգործ կեանքերու յատուկ եղող տրամադրութիւններու սերմը բեղմնաւորել իրենց մէջ եւ զինուիլ այն տեսակ մը անողոք զգացումով, որ ու է մէկուն արհամարձել միայն կը ստիպէ իր քաղաքակիցը, դրացին և նոյն իսկ իր ելլայրը :

Տիրող այս նախանձելի կենցաղին համահաւասար՝ ընակչութիւնը իր վճիտ խաղաղութեան փրփուրներուն տակ հրձուեցնող քաղաք գոնէ չըջականներուն մէջ չէր տեսնուած այդ թուականներուն :

Հիմա ինչէն է, սակայն, որ Հայուն հետքը անգամ չնշմարուիր հօն : Ա. Ֆրող քաղաքին վրայ սեւ մեկուսացումի չարչարանքին պէս ահաւոր մթութիւն մը կը սաւառնի : Արդարացնելո՞ւ համար ժողովրդային ասացուածքի միտքը . «Հայ չկայ, կեանք չկայ» :

Բայց պատմութիւն մը կայ :

Գ.

Այն տարին —զարմանալի բան — անսովոր միջադէկերու, կրկնուած պատահումներու երեսէն զգալի ցրտութիւն մը սկսաւ, հետզհետէ, իրարմէ պաղեցնել մանաւանդ Հայն ու Թուրքը և խզելու սպառնալ այն

եղականօրէն գեղեցիկ յարաբերութիւնը, որով այս երկու ազգութիւնները, գոնէ այդ քաղաքին մէջ, կապուած իրարու հարազատ եղբայրներու անձնուէր վերաբերումէ մը միտյն ստեղծուելիք կեանք մը կ'ապրէին:

Այսուհանդերձ պատճառները չէին որ կը պակսէին ակսող այս անակնունելի վիճակը ստեղծելու:

Քաղքին առջի արդարադատ՝ մարդասէր և նմանը չտեսնուած ուղղամտութիւնով մը համբաւուած կառավարչին բաց թողած մաքուր աթոռին վրայ տարիէ մը ի վեր եկեր բազմեր էր բաղդին մէկ չար կատակովը հնակարկատութենէ այդ դիրքին բարձրացած վատ, անազնիւ մէկը, արիւնուուշտ գաղան մը աւելի, որ անասնային բնաւորութեան, իր ահուելիութիւնովը ճիւազային անհամար գործեր կը տեսնէր, արիւնոտ վերքեր բանալով մանաւանդ Հայ բնակչութեան սրտին վրայ:

Եկած օրէն առաջին գործը եղած էր փոխել՝ փոխփրկման կառավարական շրջանակին մէջ իրենց ուղիղ անցեալին բովանդակ մաքրութիւնովը ճանչցուած խելացի՝ գործունեայ տարրերը և անոնց տեղ բազմեցնել իր վատուեր արարածի անմաքուր խմորէն թրծուած արիւնարբու հրէներ, կարենալ իրագործելու համար, այդպէսով, իր հրէնային գանկին մէջ չինած բոլոր ահարկու և անխոստովանելի ծրագիրները:

Անհոգին արարած, որ փոխանակ իր խնամքին եւ հոգատարութեանը յանձնուած մարդերու ստուար րազմութեան անդորրութիւնը ընելու իր մտածութեան առարկան, որ փոխանակ միխթարելու դանոնք իրենց անհնարին վիշտերուն մէջ ու արդարութեան կենսատու ճառագայթներովը կինսաւորելու և ուժաւորելու անոնց

ախտաւորած հոգիները, արհամարհանքներուն ամէնէն ահեղովը և թշնամութեանց ամէնէն սոսկալիովը վերաբերուած դէպի այդ կեանքերը, տնաւեր ազուաւի լայն կտուցովը կը յոշոտէր արդէն խորտակուած անոնց սիրտերը: Քիչ անգամ մարդ մը անխոռվ զիտողը եղած էր նմաններուն նիւթական և բարոյական սնանկութենէն պատճառած անելանելի անկումին, որքան եղաւ այդ դիւային նայուածքով բարձրաստիճան պաշտօնեան, որ բռնապետական մարդու իր բոլոր սարսափազգեցիկ գործունէութիւնով, անդադար, ներարկեց ժողովուրդին երակներուն մէջ թունաւոր զգացումներ, մինչեւ անոր կոյս մոքին քնքոյշ ծաղիկները փետրտելու աստիճան խիստ և զօրաւոր:

Առջի օրէն իրաւոնք տուած էր ինքզինքին իր ուղած օրէնքին ուժովը տեսնել քաղաքացիին առէն կարգի գործերը ու յամառ պայքար մը գատապարտելի շարունակութիւնով քանդել տարիներու հոլովումին մէջ կառուցուած սիրալիր յարաբերութեան այն փառաւոր չէնքը ուր անհարկի նկատումներէ և ընկերային վտանգաւոր նախապաշտումէ ազատագրուած այլացեղ, այլակրօն համայնքներ, միամանաբար, իրենց առօրեայ կեանքի ճակատագրական անհրաժեշտութեանց կծիկը կը հիւսէին:

Յաջողութիւնը չէր որ պակսեր էր այդ անգութ գաղանին: Իրենց անձնական շահերուն գերակայութիւնը, շատօնց, ամէն ուրիշ գաղափարային նպատակէ վեր դասող և սակայն ժամանակի անողոք պահանջներուն առջեւ սմքումի և առանձնացումի վրանին տակ քաշուող անիծապարտ հողիներ, միեւնոյն քանդիչ գաղափարնե-

բով առգործուած, միենոյն սրիկայական և վայրագ միտքով տոչորուն, անյագ մեղուներու խոյանքին բոլոր սաստկութիւնովը եկան կպչիլ թունաւոր այդ ծաղիկի որ ասանկով զգացած իր բռնակալ ուժերուն միացող ույիշ աւելի բռնակալ տրամադրութիւններ, ջանաց, անամօթօրէն, բեզմնաւորել իր մէջ քաղաքացիներու ընդհանրութեան բաղձանքին հակոնդուէմ գաղափարներ բաւ բանել ուղղութիւն մը որուն անալայլ՝ խոտապահ հանջ բնութիւնը փափաքելի հետեւանքներ չէ՛ր որ կընար ծնցնել:

Իր պաշտօնավարութեանը ընթացքին, իրմէ բացարձակ ակնկալութիւնով մը սպասուած պարտականութիւններուն նախահոգ գաղափարը ա՛լ խոյս տուաւթիւններուն նախահոգ գաղափարը այս արարածէն, լպիրչ խենէն զգացումներով բեռնաւոր այս արարածէն, որ իր մասծումին գործնականացումէն ճնելիք բարիք ներէն յափշտակուած, սկսաւ կրքոտ աշուըներ սեւեռել այ տարրին վրայ մամսաւորապէս, իբր թէ ուխտեալ թշնամին եղած ըլլար անոր:

Առաջին թափով մը փցուն՝ անհիմն պաանառանքներու տակ, շրջականերէն նիւթական շահու ակնկալութիւնով գաղթական եկող մէկ քանի տուներ վտարեց թիւնով գաղթական եկող մէկ քանի տուներ վտարեց քաղաքէն յանկարծ, առանց նոյն իսկ թոյլ տալու, որ անիրաւուած խեղձերը ետեւնին դառնան վայրկեան մը ետեսնելու համար այն հողը ուր անգութ կաքի մը երևսէն ստիպուած են թողուլ տուն ու տեղ:


Ասիկա գործին նախաքայլն էր որու միջոցին քաղաքի թուրք բնակչութիւնը, արդէն իսկ, սկսած էր այն քի թուրք բնակչութիւնը, արդէն իսկ, սկսած էր այն քաղաքը մուցանել թէ Հայերուն դէպի իրենց ազգը ց արդ ցոյց տուած համակրական վերաբերումը կեղծիքի

կորիզ մը միայն բոլորած էր և թէ ա՛լ երես տալ ձեռք չէր տար անոնց: Պէտք էր, ուրեմն, որ խրատուէին աշնաք գործնական այն կարգի խրատներով որոնք սերունդէ սերունդ անցնէին հօրենական ժառանգութեան պէս: Եւ զրկանքներն ու անիրաւութիւնները, վրէժիննդրական ոգիի մը ընկերացած, անըմրունելիօրէն ծայրայեղ նուաստացումի պատուանդան մը կանգնեցին մերայնոց ոտքերուն տակ և բոլորեցին անարգ ստրկութեան անօրինակ սահման մը անոնց շուրջ, ուրկէ ներս արհաւիրքն ու անձկագին տառապանքը կար իրբեւ մեծագոյն և յստակ րաժինը, ապրելու անոնց պայմաններուն և իրաւունքներուն քով:

Երբ խրամատը բացուած է ալ, ո՞ր միտք — գաղատանային զգացումներու միայն տիրացած այդ լկտի պաշտօնեային միտքին հաւասար — պիտի ըմբուտանար Հայուն սիրաը քիչ մը աւելի ասղնտել ուղելու պէս ձախաւեր գաղափարի մը դէմ ու փոթորկէր իր բովանդակի գիտակցութեանը մէջ:

Անմեղ՝ ձինի ճերմակութիւնով բարոյականի տէր մարդոց բազմութեան մը առջին խիզճ չըրաւ բանալու մութ ու խոնաւ բանտերու դռները և յիմարաբար փափաքելու, որ անոնք օրերով անօթի մնան, ցուրտ քարերու և տամուկ հողերու վրայ հանգչեցնեն իրենց գլուխները մինչեւ որ իրենք իրենց ձեռքով արմատական դարման անը տանին իրենց այդ գժբաղդ վիճակին... գեղին բոլորակներու նուիրումով:

Կեանքն, զգացումի և արժանապատութեան այդ նեխած որթալուիճը, իր թանցքը լուսաւուած միուծաւորներու վոհմակէ մը պարուած, զեռ խչմբագնել



չըրաւ մասնաւորապէս հայ տարրին այդ միջավայրէն ներս շինած դիրքը վասնգելու հաստատ և որոշ մտադրութեամբ։ Անգոյ՝ անիրական տուրքերու գանձումով, հարուստ դասակարգին դրամական մեծկակ վեամներ պատճառեց, աքսորեց կամ անյայտացուց անոնցմէ է՛ն ազդեցիկները, և, անխիղճ ու անմարդկային իր արարքներուն, բարոյական ինկածութեան իր անասնային կիրքերուն զոհեց շատերը անոնց ընտանիքներուն...։

Ամէն դիմում, ամէն խնդրանք ոչ մէկ իրական օգուտ կրնային յառաջ բերել. հայ տարրին խեղդուկ ձայնը ո՛չ մէկ տեղ՝ կը հասնէր...։

Ու քաղաքին այս ահեղօրէն ընկճող կեանքը կը տեսէ մինչեւ այն տարին, որ «1896ի ջարդը» անունով ծանօթ է աշխարհին։

## Դ.

Ջարդի կամ կոտորածի այդ յուզումնալից թուականէն տարի մը ետք, երբ տակաւին Թուրքիոյ առհասարակ բոլոր անկիւններու հետ այդ քաղաքն ալ իր բարոյական և նիւթական անցեալ առոյդ կենդանութեանը մահացումին արցունքը կուլար ու աղօտ՝ պղտոր նայուածքի մը յետաղաձութիւնով կը սգար երէկի իր հեշտագին կեանքին ամբողջական գեղեցկութիւնը, շըրջականներէն քանի մը գաղթական հայ տուներ եկան հաստատուիլ հոն, իրենց բնակութեան կայք ընտրելով քաղքին այն մասը, որ մօտաւոր դրացնութեան և յարաբերութեան մէջ կը պահէ Հայ և Թուրք տուներուն մեծ մասը։

Նորեկ այդ փոքրիկ գաղութին մէջ, առջի օրէն, ուշադրութեան առարկայ դարձաւ ընտանիք մը, որ տարօրինակ ապրուածքի մը իր ընտրողութեան մէջ կարելի չէր որ բացառիկ շահագրգութեան անձկութիւն մը չստեղծեր դրացի բնիկներու մէջ։

Էրիկ ու կնիկէ մը կը բաղկանար այդ ընտանիքը։ Էրիկը՝ հակառակ անձնական գործով մը զբաղելու իր վերջնական դիտաւորութեան, քաղքին այս ու այն անկիւնը, օրն ի բուն, հաճոյախօս մարդու յատուկ իր սրամտութիւնով, նիւթի անսպառ աշխարհ մը կը բանար խօսակիցներուն, որոնք յափշտակուած անոր խօսաելու մասնաւոր ձեւերէն և ձայնին խորհրդաւոր շեշտերէն, անշարժ քարացած կը նստէին անոր ունկնդրութիւնովը անցնելու մասնաւոր բաղձանքով։ Կինն ալ, լեզով՝ դիմացինը հրապուրանքի ցանցով մը կապելու արուեստին մէջ հարազատ և իսկական պատկերը իր էրիկ մարդուն, անպայման առաւելութիւն մը կը ներս կայացնէր զինքը շրջապատողներուն մէջ։ Ո՞վ կրնար մտքէն անցնել, որ անոնք իրենց այդ հեշտապարզեւտեսակցութիւններէն դիմացի մէկուն երակներէն ներս կը տապինդ ներարկելու յատուկ թոյն մը պատրաստելու գէշ միտքէն հալածուած կրնային ըլլալ, կամ դրդուած՝ տուներ միայն քանդելու բնոյթովը մնգուած անգութ ու աննուած զգացումներէ։ Ո՞վ կրնար երեւակայել — անմեղ՝ անշահախնդիր մարդու իր պարզութեանը մէջ մանաւանդ — թէ՝ անսահմանելի և տարօրինակ կերպով գուեհիկ պարտականութեան մը ստանձնուելով է որ այդ դրսեցի տարրերը, ազնուական ծնունդներու բովանդակ ժէսթով մը ման կուգային քաղքին ամէն կողմերը։

ինչ, այդ երկանդամ ընտանիքին գինովցնող երթեւեկը պիտի կրնա՞ր ասոր անոր շուրջը դարբնել դիւթական՝ կախարդական սեղաններ, որոնց վրայ չար կամքի մը ծարաւակէզ ըղձանքով, զոհուիլ տարուէին անմեղ մէկ քանի կեանքերը թշուառացած քաղաքին . . . :

Բայց անհատները շատ շուտ կը զանազանուին կեանքի ու նկարագրի իրենց տեսակէտներով. զանոնք իրենց բոլոր հոգեբանութեանը մէջ ըմբռնելու համար հարկ չէ հոգին խորունկ անձկութեան մը մէջ օրօրեւ ու մտապայքարի շնչասպառ հալածանք մը բարձրացնել. ժամանակը, մէկէն ի մէկ, կը խղէ այդ գաղանիքը բանտող կապը :

Ու այդ ընտանիքը վար առաւ իր ինքնութիւնը քօղածածկող վարչամակը :

Արդէն այն անդործ և թափառական կեանքը զոր եկած օրէն ասդին կ'ապրէր Մելքոն — որովհետեւ այն էր անունը այդ ընտանիքի էրիկ-մարդուն — տեղացի հայերու մեծամասնութեան մէջ արթնցուցած էր այն դառն կասկածը թէ ան անիրականալի բաղձանքներու հետապնդումին մէջ վաստակաբեկ ու նիւթական շահուակներութենէն հոգեցիւթուած, սղաշտօն ստանձնած էր, իր կէսին հետ, իր ցեղակիցներուն կեանքը լրտեսելու, անոնց ամէն մէկուն քայլերը համբելու և կառավարութեան ականջը լեցնելու հայ բելնէ և հայ շըրթունքէ ելած լանանկ խօսքերով, որ անխուսափելի կերպով դատապարտութիւնը պատրաստէին տէրերուն :

Ոճրախանձ հրէշներ ասոնք, լրտեսները :

Ու Մելքոն եթէ երբեմն ձշմարտանման և սակայն իր յաճախակի ստապատիր, ինքնահնար և խաբերայական լրատուութիւնով անհանգիստ կ'ընէր շատերը, պատճառ ստեղծելով որ ոմանք ամիսներով բանաը մնան, ոմանք անտանելի չարչարանքներու ենթարկուին յանիրաւի և ոմանք ալ մերձաւոր և հեռաւոր տեղեր, իրեւ քաղաքական յանցաւորներ, աքսորուին, զրկուած իրենց սիրելիներէն և հոգեհատօրներէն :

Քաղքցիներու պարկեշտ ընտրութեան այդ զաղիր մրուրը, Մելքոն, առանց այլեւ ամօթի և խպնումի կարմիրը բերելու իր այտերուն վրայ, կողյի երթեւեկ մը կը բանէր տունէն շուկայ, շուկայէն կառավարատուն, ուր տակաւին արիւնկզակ թշնամիի դաւաճանող գոյութիւնովը կը թուէր այն կառավարիչ պաշտօնեան, որ իր զահանդեցուցիչ բնաւորութեան զրահովը ամրացած, ահուելի թուականէն առաջ և ետքը, բոնակալութեան ահաւոր մակրնթացութիւն մը բարձրացուց քաղքին մէջ, ցաւի և թշուառութեան ցունց կսկիծ մը տեղաւորելով արդէն վշտահալ սրտերու մէջ :

Այդ գիշակեր մարդ-գագանին, ստոր վրէժիննդրութենէն առթուած դաւաճանական արարքներուն մէջ Մելքոնի աջ ձեռքը կար միշտ, իրեւ ամօթալի՝ ազգաքանդ ձեռնարկի մը մէջ բունաւեր հարուածի պժգալի հեղինակ :

Տարիներ տեսող այս անտանելի կեանքին ո՞վ կրնար դիմանալ. ո՞վ կրնար հանդուրմել որ Մելքոնի պէս սրիկայ մը եղեռնական յանդգնութիւնը ունենայ խաղալու, ճակատաբաց, աղջի մը հանդարտամիտ անհատներու ճակատադրին հետ, անամնական խղճմտանքի մը

առջեւ զոհելով զանոնք և մահացնել ջանալով անոնց մէջ այն ոգին, որ աղքային մաքուր ու անարատ նախանձախնդրութիւն մը ծնունդ առած, կրնայ, աղդարար շունչի մը յարուցումով, միսիթարութեան սիրելի ժպիտներ թառեցնել շրթունքներու վրայ: Ո՞ր Հայուն սիրտը պիտի կրնար տոկալ տեսնելով հայնուչներու եւ անչէքներու տարափով մը իր արենակիցները հալածող անսիրտ արարածը ու չպիտի ուզէր գնդակի անխնայ հարուածներէն ուռեցւորած տեսնել անոր գարչ դիակը: Ո՞ր էութիւն չպիտի ցնցուէր ականատեսը ըլլալով վիշտի և խոռովի այն յոր ձանքը, որ կը կազմուէր Հայու անունին հիմնովին անարածան դատարկապորտի մը աղդակործան ընթացքներէն ու կեանքէն:

Ա.մօթ չէր թողուլ, որ այդ արիւնկզակ վագրը յագենալ ուզէր տակաւին Հայու անմեղ արիւնով:

Ա.մօթ չէր . . . :

Ե.

Կեանքեր կան, աշխարհի վրայ նորաններու կործանումին հետամտութիւնովը ատպրուած ճղճիմ՝ անարի կեանքեր, որոնք բարեբախտաբար, անակնունելիօրէն շուտ կը գտնեն իրենց երթալիք կորուստի ճամբուն ծայրը: Իրենց դանդաղ՝ թափառկոտ ընացքին հակառակ, անոնք այնքան անսպասելի ժամանակի մը մէջ իրենց արդար իրաւունքը եղող յաւիտենական հանգիստի փոսին եղերքը հասած կը տեսնենք մենք ու չենք ողբար զանոնք, ցաւի գալարումը չէ որ կը կծկէ մեր սրտերը, կակծանքին ահաւորութիւնը չէ որ կը յրշապատէ մեր էութիւնը: Ի մի բան չենք ցաւիր:

Ա.յդ մահացումներու հանդէպ մեր սրտերուն լուռ անզգայութիւնը անո՞ր համար, որ այդ կեանքերը ներքին արժէքէ զուրկ, շքեղանքի մը պէս իրենց կեղծ գոյութեան պղտոր տիպարը կը նստեցնէին մարդկային ընկերութեան պաշտելի կուրծքին վրայ, որ շրջմոլիկ հուրերու հանգոյն կը յայտնուէին ու կ'անհետանային, լուակեաց ու մշտարթուն, իրենց վղին օտարին ձեռքովը անցուած պարտականութեան մը գարչ լուծին նուիրած իրենց բոլոր կորովը:

Մեծագոյն բարիքը զոր երթեք կարելի է ընել իրենց այդ հայրենաւեր ու եղբայրասպան գործին հաւատալիքի մը պէս պղլուած արգահատելի արարածներուն, մահացնելը միայն պիտի ըլլար:

Ու այդ բարիքը չզլացուեցաւ Մելքոնին:

Թէ ինչպէս:

Իր արենակիցներուն մեծարժէք կեանքը իր աչքին ոչինչի չափ ալ չերեւցած վայրագ այդ Հայուն, Մելքոնին, գործած անսիրտ արարքներուն արձագանգը թռեր գացեր էր շատ հեռաւոր սահմաններ եւ մինչեւ ականջը Գուրգէնին ալ, որ աղգասէրի անրիծ զգացումներով կենսախայտ, երիտասարդի իր ոստոստուն ու շողավառ կեանքը համակերպող կամաւորութիւնով նուիրած էր գետին տապալելու, անինայ, ամէն անոնք որ պատասխանատու կը ճանցուէին ո՞ր և է մէկ Հայու թըշուառութեանը արդիւնքին: Ու հետապնդած այդ ձըշմարտապէս նուիրական գործին երեսէն քանիներ դանակի կամ գնդակի մէկ հարուածին տակ չէր փռած Գուրգէն, ամէն հեղուն ալ հետքը կորսնցնելով և օձիքը ձեռք չտալու նպաստող վարպետութիւններ գործելով:

Այդ գործին համար ծնած էր կարծես :

Իր անունը սարսափի և արհաւրքի սարսուռովը կը սարսուացնէր ու կը ցնցէր սիրտը ամէն այն Հայուն, որ անցեալի մէկ ազգակործան արարքին խայթութը կը զգար իր մտքին ու խղճմտանքին ալ մէջ, Գուրգէն. զայն մտաբերելը, գաւառի այդ խորունկ անկիւններուն մէջ գոնէ, պիտի բաւէր որ եւ է մէկը ետ կեցնել իր դժոխային մտածութիւններէն ու հեռացնել զայն քայլայիշ ձեռնարկութեան մը անձկամոլոր գաղափարէն : Ան ընակարան չունի ինչպէս ամպի քուլայ մը, որ կապոյտի անսահմանութեանը մէջ կը թափառի հողմահար. անոր համար, աւելի, իր գոյութիւնը սարսափեցուցիչ է եւ տառապեցնող : Անուշահամ ակերը չեն որ իր ծառաւը կը յագեցնեն. անոր պասութը մատնիչին արիւնովը միայն կը մարի. ահա թէ ինչո՛ւ համար իր անունը սրսփութ միայն կը բերէ լսողին :

Անցած գացած բոլոր տեղերուն վրայ սոսկումի փոշին ցաներ էր Գուրգէն ու հակառակ կառավարութեան ձեռք առած կատաղի միջոցներուն, եղունգին ծայրն անգամ տեսանելի չէր ըրած : Զինքը ձերբակալող կամ անոր մահացած մարմինը քաշկռտելով կառավարատունէն ներս մտցնող քաջը կալսերական մեծամեծ չնորհներու պիտի արժանանար : Ա. Աէն ինչ անօգուտ : Երիտասարդ ազգասէրին մէջ հրահրուած բիրտ՝ չզիջանող ողին, որ ծշմարիտ կոռուզներու յատուկ է, տարօրինակ կերպով կ'արիւացնէր զինքը ու կը գամէր իր հոգիին մէջ զգացում մը, որով աւելի անյուսահատ թափ մը կը զետեղէր իր արդէն արագ և ջղուտ գործունէութեան : Իր հակառակորդները, հակառակ ուժի իրենց ա-

ռաւելութեան, անզօր էին ուրեմն և զայրացումէ կամ վրէժինդրութեան առիթներ հետապնդելէ աւելի ոչ մէկ գործնական շարժում կրնային փորձել :

Անգամ մը միայն, երիտասարդ փախստականը, ըստ երեւոյթին խսպառ ուժաբեկ, լեռնային անցքի մը բերանը կը հանգստանար իր Մաւզէրեան հրացանին կոթին կոթնած երբ, յանկարծ, քանի մը ոստիկան զինորդներ լեռն ի վար խոյացան, որսերնին գտած ըլլալու անպատում ցնծութեան իրենց անձին վրայ բերած բոլոր անվախսութիւնով . բայց որքան մեծ եղաւ զարմանքնին երբ Գուրգէն, իր յետին ճիգերը հաւաքելով, ակնթարթի մը մէջ քանի մը հարուած կրակեց յարձակողներուն վրայ եւ անոնց յանկարծական չփոթութիւնէն օգուտ քաղած, վե՛ր, վե՛ր մագլցեցաւ լեռնէն և եղնիկի արագաշարժութեամբ մը հեռացաւ հալածողներու տեսողութեան առհմաններէն :

Իրականութիւնը շատ տիրեցնող էր : Խելագարեցան խեղճերը, ասդին անդին վազեցին : Անօգուտ : Փախստականին խարուսիլ ստուերը միայն կը շարժէր եղկելիներուն աչքին առջեւ :

Ու Գուրգէն, ջերմ հաւատացեալ այս գործով իր ընդգրկած սկզբունքին գաղափարայնութեան, անխոռվ անդորրութիւնէ մը գրկուած, կը քալէր իր բոնած ճամբան, երբ անսովոր զայրոյթով մը լսեց Մելքոնի աննկարագիր արարքները, Հայու ծնունդին հետ գլխովին անհաշտ և հակասական անոր ընթացքներէն պատճառուած խժդժութիւնները և մտածեց : Մտածեց ընկերող կամբերու կոր հսազանդութեան մը երեսէն բարձրացուած այս բունակալութեան պատնէշներուն դէմնախտ-

յարձակ ըլլալու փառքն ալ աւելցնել առջի սխրագործութեանց վրայ, իր ձեռքը այդ վատին ալ պիծծ արինով ներկելով. մտածեց, ինչ որ ալ ըլլար, լաւագոյն դասը տալ ցածողի այն արարածին, որ տարիներէ ի վեր թշուառութեան ոսկալի ամպրոպը կը դարբնէր քաղաքացիներուն գլխուն վրայ:

Ու որոշեց իսկ:

Որոշելը Գուրգէնին համար մտադրած ո՛ր և է մէկ բանը գլուխ հանել միայն կը նշանակէր: Այնքան հզօր եւ տիրող անհատականութեան մը տիպարը կը յատկանչէր անոր ներսիդին նիրհող կամքը:

Հաւատարիմ իր ուխտին, սրբազան եղեռնագործութեան յատուկ պատրաստութիւններով Գուրգէն ճամբայ ինկաւ դէպի այն քաղաքը ուր կը գտնուէր Մելքոն, անիծեալ Հայը: Մութը կոխած էր արդէն, երբ, վրէժինդրութեան արդար այդ առաքեալը, անտառներու մունջ ու անզգայ լուութեան մէջէն, բաղձակի ափունք մը հասնելու իդով լեցուած ուղեւորի մը շտապանքով, կը քալէր ու կը քալէր, հեռի փիլիսոփայական տրատում մտածումներէ և խորհուրդներէ որոնք բնոյթը ունին յաճախ մարդը ջլատելու քան դէպի առաջ մզելու զայն իր բռնած ուղիին մէջ:

Քալէ՛ ո՛վ ազնուական ճամբորդ, քալէ՛, որովհետեւ քու ընթացքիդ վախճանովը միայն կրնայ հանդուրժել խումբ մը Հայ սրտերու խորունկը ճարճատող այն բոցը, որ լավիլիզող բռնկումով մը կը մահացնէ յաւիտենական խաղաղութիւնը անոնց մէջ. քալէ՛, որովհետեւ քու հանդիսական ժամանումիդ կը սպասեն այն հոգիները, որոնք աղքատեաց արենակը մը քմա-

համոյքներուն զոհ ըլլալու պատրաստուած են կարծես. քալէ՛ և քու անողոք հարուածդ թող տապալէ այն թունալից գոյութիւնը, որ պատուական կեանքներու կը սպառնայ անդադար:

Եւ Գուրգէն քալեց մինչեւ արշալոյս, աչքիրուն կայծկլտուքը գամած հորիզոնին, որուն գիրկը հանգչող ծանօթ քաղաքի մը մէջ էր որ կեանքէ պիտի զրաւէր Հայ լրտեսը:

Այդ միակ մտածութեան հետ ան քալեց ցերեկ մը յետոյ գիրեր մըն ալ, մինչեւ որ հասաւ քաղաք, ուր մտնելէ առաջ կրնակը առաւ մուրացկանի ցնցոտին եւ ձեռքի հասաւ ցուազը անութին տակ սեղմած, յառաջացաւ դէպի նեղ ու մութ փողոց մը ուր ցածուիկ դրան մը առջեւ կանգ առաւ և կամացուկ մը բաղխեց զայն: Կանացի դէմք մը բացաւ դուռը. Նախ ինքնակոչ ալդ այցելուին առջեւ զայն փակելու ջանք մը ըրաւ, բայց փոխանակուած կարձ խօսքի մը վրայ տեսնուեցաւ որ օտարականը ներս մտաւ ու անգամ մըն ալ դուրս չեւաւ . . . :

## Զ.

Գարնանավերջի շատ հմայիչ օդով գեղեցիկ կիրակի մըն ալ: Երկինք՝ առանց աւրուելու երես բռնելու, տաքուկ ճառագայթներու հաճելի խորձեր կը խրկէր վար, քաղաքին միակ զբօսավայրը եղող ծառնոցին մէջ լեցուած բաղմութեան, որ օրուան տօնին ալ խաղալիկ թախծութենէն առինքնուած, կիրակի այդ օրով, աննախընթաց համոյքի վայրկեաններ կը ստեղծէր, ա-

խորժալուր երաժշտութիւններ յօրինելով ամէն դիէն : Իբրեւ թէ կեանքի նոր դարագլուս մը բացուած ըլլար, քաղաքիք, մանաւանդ Հայեր, մինչեւ այն ատեն գտնէ այդ միջավայրին մէջ չտեսնուած խրախճանութիւններու սեղաններ բացած կը պօռային ու կը պարէին խումբ խումբ :

Քաղաքիին այս անսպասնլի հրճուանքը այն նաև խազգացումով վարդեօք, որ ցնծումի և ուրախութեան օր մը պիտի ըլլար ատիկա իրենց համար . . . .

Թերեւս :

Եւ օրը կ'անցնէր մի՛շտ ուրախ, մի՛շտ աղմկալի :

Անդին, սակայն, Գուրգէնի ձեռքով պիտի կատարուէր անանկ գործ մը, որ հիացումի հետ անսահման հրճուանք ալ պիտի առթէր ժողովուրդին : Մելքոնի պէս հայատեաց սինլքորի մը դիակը անշունչ գետին փուելու գերազանցօրէն սրբազան գործը պիտի ըլլար այդ :

Ու Գուրգէն յաջողութեամբ գլուխ հաներ էր զայն, դանակի մէկ հարուածի տակ երկուքի բաժնելով անոր մթաստուեր գանկը և անբանուկ փողոցի մը լայնքին փուելով անոր մարմինը :

Աղւոր իրականութեան լուրը տարածուեցաւ ամբողջ քաղաքին մէջ ա՛յն արագութեամբ, որով Գուրգէն կորանցուցեր էր իր հետքը :

Պանծալի եղեռնին յաջորդող օրը բարբարոսական բնաւորութիւններու համար գդալիօրէն աղետալի վախճանով մը մահացող վատին դադաղը Հայ ըլլարով քաշհանան ու քանի մը մեռելաթաղներ միայն կը շըջապատէին . . . .

Է.

Ի՞նչ ցանկալի երազներ սկսած էին հիւսուիլ այդ մահացումին վրայ և սակայն ի՞նչ անակնուննելի փորձանքի մը դուռը բացուեցաւ յանկարծ :

ՀԱՂԱՅՈՒՇ բան էր, որ կառավարութիւնը լուռ հանդիսատեսը ըլլար գործուած այս յանդուգն մարդասպանութեան առջեւ ու յանցաւորը պատժելու համար իրեն ինկած պարտականութիւնը կատարելու մէջ թերանար, մանաւանդ այն պահուն երբ անհետացողը ՄԵԼՔՈՆԻ պէս օգտակար տարր մըն էր : Կարելի՞ բան էր, որ եթէ ոչ ուրիշներ, գէթ, ժողովուրդին անկումին ականատեսութիւնովը հրճուող վրէժիւնդիր պաշտօնեան, կառավարիչ փաշան, համբերատար հետապնդութիւն մը չուզեր փորձել, ձեռք ձգելու համար իր սիրական բարեկամին ցաւալի մահը պատրաստող անձը որ ամէն պարագայի տակ Հայ մը պիտի ըլլար :

Նախ քաղաքը սոստիկան զինորներու ստուար խումբէ մը պաշարուած մնաց, անկարելի դարձնելու գիտքով անծանօթ մարդասպանին փախուստը : Անօսուտ : Կասկածելի Հայ տուներու մէջ անմիջական խուզարկութիւններ կատարուեցան : Նորէն անօտուտ : Գուրգէն շատոնց իր ապահով հանգիստը գտած, սրտի անհուն գոհունակութիւն առիթած ինդութիւնով կը գինուիւար :

Առաջին քայլերու ատեն ցցուած անյաջողութեան պատուարները աննշան կատաղութիւնով մը չէ որ լեցուցին փաշան, որուն գէմքին վրայ ժամանակէ մը ասդին դիտուած մեծ կիրքերու և սաստիկ վրդովումնե-

բու բացայայտ գիծերը անգոնացուցիչ դէպքեր ստեղծելու ամէն մտադրութիւն կը մատնէին բարբարոսին մտքին մէջ : Արդէն Պոլսէն հասած հրամանները ուժգնորէն կը ստիպէին զինքը գտնել յանցաւորը : Ինչո՞ւ չպիտի կրնար ցոյց տալ որ ինք դժուարութեան ամէն ամրակուռ շղթայ կրնայ փշել, և, մէկ խօսքով, իր արժանաւոր պատիմին առջեւ բերել խայտառակ ոճրագործութեան անիծեալ հեղինակը :

Ու ան՝ իր մտադրութեանը գործնականացումի ճիշգին գերագոյն շուայլութիւնով, աւա՛զ, ցաւի և մտահոգութեան ուրիշ վերջալոյս մը տարածեց արդէն վշտահար հոգիներու խորունկը ու ցաւատանջութեան մթին՝ խորարմատ հրայրքը անոնց սիրտերուն մէջ որ բոցերու լեցուին մատնուած ցայդաթիթեռներու հանգոյն կը գալարուէին :

Բոնակալին զայրացից անյուսութիւնը վրէժինդրութեան անօրինակ կերպի մը գործադրութեան յանցաւոր գաղափարը ծնցուց անոր զազրահոտ գանկին մէջ : Այդ գաղափարէն առաջնորդուած, ան ձերբակալեց քաղաքացի Հայերէն շատերը ու բանտարկեց, հրաման հանելով միեւնոյն ատեն որ ոչ մէկ Հայ գործի կամ այլ պատրուակներու տակ հեռանայ քաղաքէն :

Առջինէն աւելի բռնապետական դրութենէ պատճառուած ահաւոր տաժանքներ, աննկարագրելի ցաւերու տուայտանքով սկսան նեղել Հայերը : Ստուերամած խաւարչտին քառսի մը կեանքը ապրող մէկերու մահապիպ դառնութիւնը եկաւ ուրուագծուիլ հո՞ն շրջող եւ հոն միայն մնալու դատապարտուող փոքրաթիւ բնակչութեան մը շրթներուն վրայ : Ժպիտն ու խնդութիւնը

ի՞նչ գործ ունէին անոնց դէմքին վրայ, երբ ցաւի ու արցունքի ճակատագրային բաժին մը իր քայլայիչ հետապնդութիւնը փորձելէ չէր խուսափեր համեստ այդ կեանքերու ետեւէն : Ապրիլը, աւելի, յուսահատութեան, անձկութեան և վիշտերու երկար շղթայում մը եղած էր թեւաքեկ թաջնիկի մը սգալի չարչարանքովը դժբաղդ այդ հոգիներուն համար քան սփոփող՝ մմիթարիչ անցք մը կեանքի այն ուղին ուր երեւակյայութիւնը խոշտանգող եւ գոյութիւններ անհանգստող ոգի կամ ուրուական իր չունչը փչած չըլլար :

Ու ծայր տուած վիշտը կը սաստկանար օրէ օր, երեկի խնդութիւնը անհուն ցաւի մը փոխուած էր յանկարծ :

Անհիմն կասկածներով բանտուածներու թիւը հետզետէ շատցաւ, ինչպէս նաև կրկնապատկուեցաւ անոնց համար սահմանուած անտանելի չարչարանքներուն թափը : Մութ՝ խոնաւ նկուղի մը մէջ պատառ մը հացի իրաւունքով անոնք իրենց օրերը պիտի համրէին, օրը հեղ մը իրենց տկար քամակներուն վրայ պիտի ընդունէին խարազանի հարուածներ, մինչեւ որ խոստովանէին կատարուած ոճրագործութեան պարագաները :

Աննցմէ ոչ մէկը, սակայն, մազին չափ մեղասկցութիւն ունեցած չէր այդ մարդասպանութեան մէջ : Բայց ո՞վ պիտի ուզէր հասկնալ այս փայլուն ճշմարտութիւնը, ո՞վ պիտի փափաքէր յանցանքի մրուրը չտեսնել գէթ անոնց մէկուն ճակտին վրայ, ո՞վ անկեղծութիւնն սև արդարագատութիւնը պիտի ունենար խոստովանելու անոնց վերագրուած յանցանքին տխուր պարապութիւնը և ո՞վ, վերջապէս, ըմբոնել պիտի ու-

զէր առ հասարակ ամէնուն վրայ նետուած այդ ամբաստանութեան փցուն՝ անհիմ հանգամանքը :

Ո՞վ . . . :

Ը.

Վճիւը անդառնալի էր :

Մայրաքաղաքէն քաշուած հեռագիր մը բոլոր ձեր-  
քակալուածներուն մէջէն թշուառ ընտանիքի երիտա-  
սարդ հօր մը, Մեսիկ աղրօր, գլխատման հրամանը կը  
բերէր այնքան քստմենցուցիչ ու ողբական :

Ցաւագին այս լուրը արձակուածներուն հետ քաղ-  
քին շրջանը ըրաւ յանկարծ, ահագնօրէն դիւային սար-  
սուռի մը ասեղը պտտցնելով յանաւանդ հայ բնակչու-  
թեան բուլանդակութեանը մարմինին վրայ և փոթոր-  
կայոյզ ամպերէ ծնած փայլակներու քրքիչը թօթափե-  
լով անոնց ներսիդին :

Այո՛, երկրին և մասնաւորապէս ընկերական մեծա-  
գոյն օրէնքին դէմ լիսուուն ու սաստկապէս վիրաւորիչ  
կերպով գլուխ հանուած եղեռն մը —ըլլա՛յ իսկ հրձուե-  
ցընող — անկարելի էր որ անպատիժ մնար եւ չարուէր  
գործնական դասը անոր յանդուգն հեղինակին : Բայց ո՛ր  
իրական փաստերու վրայ հիմնուած և ի՞նչ շօափելի  
պատճառներէ տարուած թոյլ կը տրուի խղճմտանքին,  
որ, անիրաւաբար, հոյակապ պարտք մը դնէ դահիճին  
ուսերուն վրայ զատելու համար գլուխը իրանէն ա՛յն  
մարդուն, որ օրէնքին առջեւ անպայման կերպով ար-  
դարանալու ամէն հանգամանք կը ներկայացնէ, որ  
միամտութեանը չափ անմեղ է և անցած դարձածին  
հիմնովին անգիտակ՝ վախկոտութեանը . համահաւասար :

Անիրաւուած հայորդիին ընտանիքին մասնաւորա-  
պէս և բովանդակ Հայ բնակչութեան ընդհանրապէս այս-  
քա՞ն անողոք վճռականութիւնով մը բերուած անսփոփելի  
հարուածը անո՞ր համար, որ անմեղի մը արիւնը պէտք  
էր, անպատճառ, քաւելու համար, փախստական մե-  
ղաւորի մը գործած եղեռնովը հոչակուած յանցանք  
մը : Անհասկնալի գատապարտութեան մը խստապինդ-  
կապանքներովը պրկուած և ամբարիշտօրէն յուսահա-  
տական վիճակի մը մասնուած անպարտ Հայու մը ճա-  
կատագրին այս յայտնութիւնը անո՞ր համար, որ փա-  
փուկ համեստ փթթումով մը ծաղկող հրձուանքին յա-  
ջորդած ըլլալու էր ճշմարիտ լալօնն ու ողբական ար-  
ձագանգը՝ խոցուած սրտերէ բղիսած աւագներու :

Ուրեմն պէտք չէ՛ հաւատալ, որ մարդկային գգա-  
ցումը իր աճն ու պտղումը կ'ընդունի առ հասարակ  
մարդուն մէջ ապրող նախախնամական ա՛յն ուժէն որ  
խզմտանք կը կոչուի : Ուրեմն օրէնքը կրնայ ընդու-  
նել, չարաչար, ճշմարտութենէ սերած բոլոր աղւոր՝  
յանկուցիչ բաները անոնց տեղ վրէմիսնդրական մոլեգին  
արբեցութիւնով մը լարելու համար չնական թակադ-  
ներ, ուր կորսուին մեծապէս արժէքաւոր և թանկագին  
տիպարները պաշտելի ներքինով անհատներ : Ուրեմն  
միակողմանի հաշիւներ ու նկատումներ կրնան, անպայ-  
ման կերպով, կաշկանդել արդարութեան բոլոր փա-  
փաքելի կերպերը, անոնց առջեւ տնկելով ամենի  
սպառնալիքին անխորտակելի թումբը :

Ուրեմն խեղդուած է ճշմարտութեան ճայնը . . .

թ.

Խեղճուկ արտաքինով տան մը մութ գետնայարկին մէկ անկիւնը, ատենէ մը ի վեր, ճշմարիտ ճգնաւորի համբերատար ողիով կ'ապրէր մարդ մը, որ երիտասարդի իր բոլոր կրակոտութեանը հակառակ կարծես հաճոյքէ աւելի բան մը կը զգար քաշելով անմատչելի նկուղներու այդ կեանքը:

Յիրաւի, ախորժելի էր տեսնել սիրուն դէմքը այդ երիտասարդին, որ երբեմն զուարթ, քանի մը օրերէ ասդին, սակայն լուրջ մտահոգութեան մը կնճիռներուն տկօս բերած էր իր խոհուն ճակտին վրայ: Պարզամիտ բարութեան վարդագեղ կարմիրը իր չըթունքներուն վրայ, կարծես թէ այդ օրերուն, մարտնչիլ կ'ուզէր պատերուն քարին դէմ, տաժանագին հառաջանք մը արձակելով կուրծքէն յանախ: Երկա՛ր ժամեր, մնաւոր երգի ողբագին հծծիւնին պէս ցաւի կոհակներուն ծփանքին մրմունջը կը հիւսէր գետնայարկի խոնաւ ձեղունին տակ ապրող այդ անձը, որ արեւազուրկ մտրդերու անհնարին անձկութենէն աւելի, դժուարին տագնապի մը ուժեղ պայքարովը գրաւուածի երեւոյթը կը պահէր:

Գուրգէնն էր ան:

Լրտեսին անշունչ դիակը տապալող այդ քաջը, առատու մը կանուխ, մուրացկանի իր խեղճուկ հագուածքին մէջ, հիւրընկալուած տունին անմատչելի մէկ նկուղը ապաստանած, կեանքին մէջ երբէք չզգացած և տարօրինակօրէն վճռական յուսահատութեան մը զար-

հուրելի նոպայէն էր բռնուած հիմա: Առաջին անգամը չէր որ ձեռքը անպիտան արիւնի մը թաթխելէ յետոյ նեղկուկ փոսի մը անլոյս՝ անարեւ նկուղներու դժուարընաել արգելարանին մէջ կը փակուէր. ինչո՞ւ, սակայն, աշխարհային իրերու հանդէպ ունեցած իր սրտոտ վերաբերումին եղանակը փոխուած էր հիմա. ինչո՞ւ իր կամքէն անկախ ուրիշ արտասովոր ուժ մը կը վարէր իր մտածումը, իր խառնուածքը, իր կեանքը:

Ինչո՞ւ մաածումը առեր էր այդ արի հոգին:

Ահաւոր պատճառ մը կար:

Գուրգէն առջի օրէն հնեւեած էր անցած դարձածներուն: Իմացած էր, իր առանձնարանին մէջ, Մելքոնի սատակումին վրայ քաղքի Հայ բնակիչներէն շատերուն քաշած տառապանքը բանտին մէջ և իր իսկ երեսէն անոնց ընտանիքներուն բերուած բարոյական չարչարանքներուն իրական պատմութիւնը: Անտարբեր մարդու յատուկ սառնասրտութիւնով մը չէր որ Գուրգէն ականջ տուած էր այս ամէնուն: Ընդհակառակը: Մտածութիւն մը խորունկ, ընկճող և տաժանագին, թառտուած էր իր մէջ ու կ'ստիաէր կորովի վճռականութիւնով մը վերջ տալ այդ անիրաւութեան:

Այս ամէնուն վրայ Մեսիկ աղբօր զլիսատումին վշտալի լուրը զինքը աւելի գամեց իր մտասկեռումին — սիսալ մը դարմանել ուզելու իր արի բաղձանքին:

Վերջնական էր այդ բաղձանքը:

Ու տեսէք Հայ կտրիճը իր մէկ ուրիշ աննախընթաց քաջութեանը մէջ:

Մեսիկի գլխատումին համար որոշուած օրերը համընուած էին. քանի մը օրէն ամէն ինչ վերջացած պիտի ըլլար արդէն: Գուրգէն գիտեր ասիկա:

Ահռելի օրէն երկու օր առաջ տարօրինակ փոփոխութիւն մը նշմարուեցաւ իր վրայ. բոլոր առջի օրերու երեն ցաւահար արտայայտութեանը մէջ մխիթարուածի երեսոյթը գծուեցաւ յանկարծ ու ամէն վտանգի, նոյն իսկ մահուան դէմ գոտեպնդուողի անազօտ փայլը՝ աջքերուն խորը: Մեռնելու գազափարը ո՛չ մէկ երկիւղ կ'աղդէր իրեն, մութը չէր որ կը պատէր իր հոգին, յուսահատութիւնը չէր որ կը խեղդէր իր երազները: Ալ կ'զգար — և այս անգամ անհրաժեշտօրէն — թէ անմեղ զո՞ի մը տեղ իր անձին պատարագովը միայն կարելի պիտի ըլլար խոր ու հպարտ ուրախութիւնը ըմբուխնել, ցարդ իր կատարած պարտքերու սրբութեանը:

Ալ մեռնիլ պէտք էր:

Նեղ գառագեղէ մը փախուստ տուող առիւծի ըշտապանքով դուրս նետուեցաւ թաքստոցէն և մէկու մը պէս, որ կարեռ դործ ունի տեսնալու, քալեց քաղքի փողոցներէն կառավարական ճամբան բռնած: Վեր եւլաւ սանդուխներէն, հանդարտ ու անվրդով, և առաջին հանդիպած մարդուն.

— Փաշան տեսնել կուղեմ, ըսաւ, քաղաքավարօրէն:

— Հո՞ն է, պատասխանեց խօսակիցը, ցոյց տալով պաշտօնասենեակին դուռը:

Երկու վայրկան վերջ արդէն իսկ խօստովանած էր օրէնքին գործադիր պաշտօնեաներուն առջև, թէ ինքն էր սպաննիչը Մելքոնին, թէ իրմով էր որ ասկէ առաջ շրջակայ մէկ քանի քաղաքներու մէջ գործուեցան ոճագործութիւններ: Սա արտասուագին խնդրեց անմեղին արձակումովը տալ իր գլխատումին որոշումը . . . :

Ազնիւ հոգի, որ մահուան գրկաբաց իր վաղքովնէ որ կ'ենթադրէ տիրապետել ստրկացած բնաւորութիւններու վրայ, որ հզօր ճակատումով մը սանձ դնել կը յուսայ անամնական կիրքերու . . . :

Ալ ինչով կարելի է բացատրել հրճուանքը փաշային, որ չ'յապաղեր ոճրագործութեան բուն հեղնակին ձերբակալուած ըլլալու լուրը փութացնել մայրաքաղաք, ուրկէ անմիջական գլխատումի հրամանը չ'ուշանար:

Մեսիկ աղատ կ'արձակուի և շանթահարիչ լուրը կայծակի արագութեամբ կը հասնի անգամ մ'նալ հայ ժողովրդին, որ այս հեղ աւելի կը խռովի, աւելի կ'զգածուի և սրտատրովի կ'սպասէ եղածին գործադրութեանը օրին:

Կիրակի օր մը:

Մահուան արիւնի օր:

Ահագին վայնասուն մը կը տիրէր քաղաքին մէջ: Մարդուն արողջ էութիւնը դաշունող աղաղակներ լսելի կ'ըլլան անկիւնէ մը ուր յանցաւորը կ'սպասուէր:

Զուշանար:

Գուրդէնն է որ ձեռքերը ետին կապուած, մահապարտի դախտակը կուրծքին վրայ, կ'առաջնորդուի հրապարակը:

Արցունքոտ ակնարկ մը կը նետէ արենակիցներուն վրայ, կը ծնրադրէ գլուխը կախ, սպասելով որ անագործն դահնիծին կացինը գայ հանգչելու իր վզին վրայ . . . :

Ու մինչ շնիորներու լայն գորէն կը շարունակեն արձակուիլ ձայները, գլուխ մը, արիւաներկ, իրանէն զատուած, կուգայ փուռիլ սարսափած հանդիսականներու ոտքին տակ . . . :


## Ժ.

Երկինքի թոշուններն անդամ ահաբեկող այդ տեսարանը ո՞ր կայուն սիրտը արիւնով չպիտի լեցնէր ու չպիտի շամփուրէր անոր հոգին։ Ո՞ր զգացում միամիտ խաղաղութեան մը մէջ պիտի հանգչէր ու չպիտի վիրաւորուէր։


Հայերը չէին կրնար դիմանալ ատոր, անոնց համար անկարելի էր այլևս ապրիլ միջավայրի մը մէջ, ուր ականատեսը եղած էին աներեւակայելի խուժդուժութեամբ գործադրուած մահու պատիմի մը, եղականօրէն քաջ հայորդի մը վրայ։

Այն տարին անոնք սկսան մէկիկ. մէկիկ հեռանալ քաղաքէն, սրտերնին արիւնոտած, չես գիտեր անձանօթ ո՞ր երկիրներու տակ վինտուելու համար իրենց խորոնկ վիշտերուն բաղձալի միմիթարութիւնը։

Հիմա Հայուն հետքն անդամ չկայ հոն։ Հայ շունչը չխառնուիր անոր պղծուած մթնոլորտին։ Հայը նոյն իսկ այրի թողեր է իր եկեղեցին, որուն զանգակատան տեղ, հիմայ, Մինարէ մըն է որ իր սրածայր գլուխը կը բարձրացնէ այնքան հպարտ ու վէս միրճումով մը մըթնուլորտին մէջ . . . .



ԵՎԱՆԻ. ԽԱՆԻԿՅԱՆ  
ԱՅԱԽ. ԱՅԱԽ. ԱՅԱԽ.



\*~~~~~ \*~~~~~

Հեղինակին Վերջերս Հրաժարակած Մէկ Դործլ

Կեանիք Պատկերներ . . . . . 5 դր.

( Դիմել Մ. Մամդուրեան Արդի, Պզմիր )



ԳԻՆ 2  $\frac{1}{2}$  Դր.

6856

2013

